

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԵՆԱԾԱՐ, ԹԻՒ 1

ԵԿԵՂԵՑԻՈՅ  
ՍՈՒՐԲ ԽՈՐԴՈՒՐԴՆԵՐԸ

ԳՐԵՑ

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏ

ՏՊԱՐԱՆ  
ՄՐԳՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ  
ԵՐԱԿԱՆՈՒՅՆ

1940

Եալ պահի և յարդիկ Կ. Գրիգորե Ա  
9 մարտ, 1940 յարդիկ  
Տեղադրություն

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԴՆԱԾՈՒՐ, ԹԻՒ 1

ՀՊԱ-  
ՅՈՒԹԵԱՑՄԲԲ  
ՊՈւած

## ԵԿԵՂԵՑԻՈՅ

## ՍՈՒՐԲ ԽՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ

ԳՐԵՑ

ԱԲԹՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ



ԴՐԱ  
1940

ՀՐԱՄԱՆԻ

Ա.ՄԵՆ. Տ. ՄԵՍՔՈՎ Ա. ԱՐԲԵԳՈՎ. Ի

ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՂՈՅՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Նախաձեռնութեամբ Սաղիմական երկու վարդապետներու, եւ հաւանութեամբն ու արտօնութեամբը Ա. Աթոռոյս Ամեն. Ա. Պատրիարք Հօր՝ առաջադրուած է լոյս ընծայել կրօնական թերթիկներու շարք մը:

Հրատարակիչներու միակ նպատակն է եղած Հայց. Եկեղեցիի զաւակներուն մատչելի ընծայել ինչ ինչ կրօնական ճշմարտութիւններ որոնց հետ հաւատացեալը անմիջական շփման մէջ կը գտնուի, եւ զորս յահանակի կը կիրարկէ կեանքի ընթացքին: Ուրիշ խօսքով, ծանօթութիւններ տալ՝ Հայց. Եկեղեցիի խորհուրդներուն, կարգերուն, ծէսերուն եւ արարողութեանց, ու հաւատացեալի մը կրօնական պարտականութեանց մասին: Ու ասիկա՝ կարելի եղածին չափ ժողովուրդին մատչելի ոճով մը, առանց սակայն միւս կողմէ անտեսելու մշակուած մոքի մը պահանջքները:

Կրօնական, յատկապէս Եկեղեցական խնդիրներու մասին խօսող գիրքեր չունինք դժբախտաբար ներկայիս: Եղածները կա'մ աստուածաբանական դասագիրքեր են, գրուած ըստ մեծի մասին զբարար լեզուով եւ մասնագիտական ուղղութեամբ, եւ կա'մ Քրիստոնէականներ են, որոնք պատրաստուած են յատկապէս դպրոցական աշակերտներու համար եւ ատով իսկ հազիւ թէ կրնան ծառայել իբրեւ ընթերցանութեան գիրքեր: Այսպիսի պէտքի մը գոհացում տուած ըլլալու զգացումով կը ծեռնարկենք հրատարակման ժողովը դային այս թերթիկներու:

Առաջին այս պրակրով Եկեղեցւոյ Խորհուրդներու մասին ընդհանուր ծանօթութիւններ կը տրուին: Խոկ յաջորդ պրակներու մէջ պիտի խօսուի Խորհուրդներէն իւրաքանչիւրի մասին միառմի — Մկրտութեան, Դրոշմի,

Ապաշխարութեան, Հաղորդութեան, Պսակի, Զեռնադրութեան, եւ Վերջին Օժման կամ Հիւանողաց Կարգի մասին։ Խորհուրդներու վերաբերեալ այս շարքին լըրաննալուն, եթէ ոեւէ չնախատեսուած պարագայ արգելք ըլլայ, պիտի յաջորդեն ուրիշ շարքեր եկեղեցական ու կրօնական այլ հարցերու մասին։

Ներկայիս երբ ժողովրդական բարքերը այնքան հեռու են համապատասխանելէ անոնց՝ զորս կը պահանջէ Քրիստոնէական եկեղեցին, երբ Աւետարանի վճիտ ու փրկարար ճշմարտութեանց տեղ բռնած են բազմազան ու յաճախ մոլար գաղափարներ, երբ մարդիկ աւելի գրաւուած են առօրենայի եւ նիւթականի հոգերով, ու վերջապէս երբ ժամանակներու բերումով մարդիկ տարուած են կրօնական ընդհանուր անտարբերութեան հովէ մը, չնոք կարծեր որ անտեղի եւ աննպատակ ըլլայ առնուած սա քայլը։

\* \* \*

Ինչպէս կը տեսնուի անհատական ձեռնարկ մըն է ասիկա, երկու վարդապետներու նիւթական եւ բարոյական պատասխանատուութեան ներքեւ, առանց եկամուտի հաստատ աղքիւրի։ Կը յուսանք որ մէն մի պլակ պիտի հայթայթէ իր յաջորդին ծախքը։ Այս առաջին պրակին նիւթական հոգը ազնուաբար ստանձնած է Ս. Սթոռոյս վաստակաւոր ու ծերունագարդ միաբան վարդապետներէն մին, որ համեստաբար ուղեց ծածկել իր անունը։ Հրապարակաւ մեր շնորհակալութիւնը կը յայտնենք իրեն։

Հրատարակիչներ

ՇՆՈՐՀԱԳԻ ԵՒ ԱՐԹՈՂՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

# ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

(ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

Քրիստոնէական Եկեղեցին՝ իրրև հաւատացեալներու կազմակերպուած ամբողջութիւն՝ հիմնական երեք նկարագիրներ ունի, վարդապետական, վարչական, և խորհրդական կամ ծիսապահական. ուրիշ բառերով, Աստուածաբանութիւն, Նուիրապետութիւն և Ծէս՝ որոնք երեք երեսներն են Քրիստոնէական Ուղղափառ Եկեղեցին:

Մեր նպատակն է խօսիլ այժմ Եկեղեցւոյ երրորդ նկարագրի մասին:

Եկեղեցին կը միջամտէ հաւատացեալներու կեանքին բոլոր գլխաւոր հանգրուաններու վրայ, ու այդ միջամտութեամբ, կրօնական-հաւաքական կեանքը Ուղղափառ Եկեղեցւոյ մէջ կ'զգենու խորհրդական-ծիսական նկարագիր, որ քրիստոնեան կը փոխադրէ, կը բարձրացնէ բնական մակարդակէն հոգեկան մակարդակին, և ցոյց կու տայ հոգեսոր նշանակութիւնը՝ զգալի նշաններով՝ կեանքի զանազան և յաջորդական երեսներուն։ Այսպէս՝ ծնունդը՝ Մկրտութեամբ, կեանքին անումը՝ Դրոշմով, կեանքին սնուցումը՝ Ա. Հաղորդութեամբ, սերնդագործութիւնը, կամ տեսակին ազնուացումը ու պահպանումը՝ Ամուսնութեամբ, կեանքին կառավարումը՝ Զեռնադրութեամբ, բարոյական կեանքը վերանորոգելու ճիգն ու իղձը՝ Ապաշխառութեամբ, և կեանքին վախճանը՝ Հիւանդաց Կարգով։

Ասով, ինչպէս ըսկնք, Եկեղեցւոյ խորհրդական պաշտօնը՝ կեանքը կը բարձրացնէ մէկ մակարդակէ ուրիշ աւելի բարձր հոգեսոր մակարդակի մը:

Մենք՝ քրիստոնեաներս, կ'ապրինք գեր-բնական ընկերութեան մը մէջ, այսինքն՝ Աստուծոյ՝ հոգեկան բարձրագոյն իրականութեան հետ՝ յարաբերութեան մէջ. և հոս ինչ որ գեր-բնական կը կոչենք՝ ուրիշ բան չէ բայց եթէ բնականը բարձրացուած, իր սահմանէն վեր, անդին հանուած, փոխակերպուած, և բարձրագոյն ձևի մը մէջ իր գերագոյն իմաստը գըտած: Եւ որովհետեւ մարզը կոչուած է գեր-բնականին, ուստի հասարակ կեանքն ալ պէտք է որ այդ հոգեսոր մակարդակին բարձրանայ փոխակերպուելու համար: Ու այս բոլորը կ'իրագործէ Եկեղեցւոյ Խորհուրդը, որ կը բերէ Աստուծոյ զործը՝ կեանքի բոլոր ուղղութիւններուն վրայ և նիրդանակօրէն կը բարձրացնէ մարդուն զործը Աստուծոյ գործին հանդիպման, ու կը թարգմանէ այս փոխագրութիւնը տեսանելի արարողութիւններով, զգալի, չօշափելի նիւրին միջնորդութեամբ, որովհետեւ նիւթ և ոգի, կրօնքին ինչպէս նաև ամէն բանի մէջ, իրականութեան երկու երեսներն են:

Արդ, ի՞նչ է խորհուրդը. արտաքին արարողութիւն մը կամ ծէս մըն է ան, որ կարգ մը տեսանելի ձեւերու տակ, հաւատացեալին կը բերէ բարոյական, հոգեկան և իմացական անտեսանելի շնորհները Աստուծոյ: Ակիզբէն, կրօններու սկզբնաւորութենէն, արտաքին արարողութիւններ և ծէսեր, օտար չեն եղած կրօնքի շրջանակին. անոնք էական մէկ մասը կազմած են միշտ կրօնքին, բայց մանաւանդ ներքին

կրօնքի մը, ինչպէս է Քրիստոնէութիւնը։ Ներքին կրօնք մը, անխուսափելիօրէն, արտայայտութիւն կը գտնէ արտաքին ձևերու և արարողութիւններու մէջ։ որովհետեւ ներքին մտածում մը, կամ զգացում մը պէտք է ըսուի, խօսուի, արտայայտուի, եթէ չարտայայտուի կը մնայ անգործ։ Հետեւաբար, արտաքին միջոցներ անհրաժեշտ են ներքին կրօնքի մը, քանի որ մարդը կազմուած է հոգին և մարմինն ՝ նիւթէ — ու մարդիկ կ'ապրին նիւթական աշխարհի մը մէջ։ առով է որ նիւթը իր գերը ունի կրօնական կեանքին մէջ ալ։ մարդը զայն իր ետեւն պիտի տանի, իրեն հետ։ Աստուած՝ նիւթին, մարդկային մարմնի մէջէն պիտի անցնի մեզի գալու համար։ ու ասիկա ճշմարիտ է նոյն իսկ մեր մարմնին համար ալ որ համարդը եալ նիւթ է, այսինքն՝ բնութիւն մեր մէջ, մեզ կապելու համար բնութեան։

Արդարեւ, նիւթը, ոչ թէ թշնամին՝ այլ ծառան է հոգիին, մտքին ու կամքին։ մենք մեր մտածումները, զգացումները կ'արտայայտենք մեր մարմնով, անոր շարժումներով, մեր զանազան կարգի արարքներով, և այսպէսով ինքինքնիս կը ճանչցնենք ուրիշներու և միենոյն ատեն, կարծես ուրիշներով կը հարստացնենք մեր անձը։ Այսպէս ալ ոգեկան իրականութիւններ, իմացական, զգացական, և հոգեկան աշխարհներէն, կենդանի շփման մէջ կը մտնեն մեզի հետ, մարդկային ու արտաքին միջոցներով, որոնց ամբողջութիւնը կը կազմէ խորհուրդը։ Այսպէս, Աստուած ինքինքը կը յայտնէ մեզի, ու զմեզ իրեն կը միացնէ արտաքին մարդկային միջոցներով։ կան շատ մը իրուղութիւններ, որոնց ետին կրնանք զգալ Աստուծոյ

ներկայութիւնը, բայց կ'իրագործենք մենք այդ ներկայութիւնը, երբ ինք մարմացնէ ինքզինք արտաքին խորհրդաւոր ձեւերու մէջ և արտայայտէ գործերով։ այսպիսի արտաքին իրողութիւններ են Եկեղեցին ու Մարգեղութիւնը, իսկ աստուածային գործեր են՝ Յարութիւնն ու Ս. Խորհուրդները։ Մարգեղութեամբ Աստուած ներկայ եղաւ մարգուն մէջ այն չափով ինչ որ չէր առաջ, և նոյն համեմատութեամբ ալ մարզը մօտ եղաւ ու ներկայ՝ Աստուծոյ մէջ։ ահա այս է խորհրդական սկզբունքը, որ իրականացաւ մարգեղութեամբ Եկեղեցւոյ մէջ, ու կը շարունակուի իրականանալ Խորհուրդներով։

Հետեաբար, Խորհուրդները ներքին անտեսանելի իրականութեան մը արտաքին խորհրդանշաններն ու ծէսերն են։ Բայց կարելի է ըսել թէ, խորհրդականութիւնը ընդհանուր կերպով առնուած, լոկ Եկեղեցւոյ օրէնքը չէ, այլ արգէն ամէն բանի։ արդարեւ, բնութեան մէջ ալ խորհուրդներ կան։ բնութիւնը ինքնին ուրիշ բան չէ բայց եթէ վսեմ և խորունկ խորհուրդ մը։ Աստուծոյ խորհրդանշանը և գործօն զօրութիւն մը որ մեզի կը բերէ կը հազորդէ Աստուծոյ ներկայութիւնը։ բնութիւնը մեր մտքին կ'ըսէ Աստուծոյ մասին ինչ որ է Ան։ մեր մտքին կու տայ, կեանքի միջոցաւ — ուր ամբողջ բնութիւնը կը գործածուի — բանաւոր լուսաբանութիւններ։

Մեր մարմինն ալ խորհուրդ մըն է։ այսինքն՝ գործող խորհրդանշան մը, քանի որ իբր պատկեր տիեզերք մը ինքն իր մէջ, կ'արտայայտէ մեծ տիեզերքը, ու իբր անցք կը ծառայէ որպէսզի մեծ տիեզերքը բանայ մեր հոգին իրեն և ինքզինքին։

Տակաւին, մեր մարմնին ու հոգիին մէջ ալ խորահուրդներ կան. գուրսէն եկած թրթռացումները, որոնք կը ներգործեն մեր զգայաբանքներուն վրայ և որ ներքին զգայութիւններով, ըմբռնումներով և հըպումներով կը թարգմանուին, ասոնք ուրիշ բան չեն բայց եթէ գործող խորհրդանշաններ, որոնք աշխարհի մասին բաններ կ'ըսեն և ըստ այնմ զմեղ գործելու կը մղեն:

Ամէն տեղ նոյն ներգաշնակութիւնը՝ գեր-բնուաթիւնը կը ցուանայ բնուաթեան մէջ. բնուաթիւնը կը պսակուի գեր-բնուաթեան մէջ. նիւթը կը կատարէ իր աղախինի գերը՝ հոգիին հանդէպ. նիւթը՝ արտաքին արարողութիւններու և ծէսերու ամբողջութիւնը՝ կ'ըւլայ սանդուղ մը ուրկէ Աստուած կ'ելլէ մեր մէջ էակներու ամենէն մտերիմ խորքերէն: Ու նոյն ներգաշնակութիւնը՝ նաև սովորական պարզ կեանքին մէջ. այսինքն՝ հոն ալ կան հոգեկան իրողութիւններ որոնք կենդանի շփման մէջ են մեզի հետ, կը ճանչուին մեզմէ, կ'ազգեն մեր վրայ, ու կարգ մը պարագաներու մէջ զմեղ իրենց կը միացնեն մարդկային արտաքին միջոցներով, որոնցմով անոնք կը բացատըրաւին, կը մարմնանան ու կը թանձրանան:

Քրիստոնէական ըմբռնումով ալ Աստուած ինք-զինք մասնաւոր յարաբերութեան մէջ դրաւ Մարդեղութեամբ, այսինքն՝ զմեղ իրեն միացուց իրմէ ընդունուած ու իրագործուած արտաքին միջոցներով: Աստուած ամբողջովին ինքզինք յայտնեց և բաշխեց Մարդեղութեամբ և Եկեղեցիով՝ որ Քրիստոսի մարմինն է ու մարդեղութեան շարունակութիւնն ու աճումն է: Այս արտաքին միջոցներով, Աստուած ոչ

միայն իր մասին լոյսեր կու տայ մեղի, ոչ միայն կ'ազդէ մեր վրայ գուրսէն, այլ նաև ինքզինք կը ճանչցնէ մեղի ուղղակի անձնական ծանօթութեան մը մէջ և մեղի հետ կը բաժնէ իր անձնական կեանքը:

Սյսպէս է նաև ընտանեկան կեանքի մէջ. հոն ևս կան հոգեկան իրականութիւններ սիրոյ, որոնք կը թանձրանան, մարմին կ'առնեն ծնողքներու խնամքին, զաւակներու հնազանդութեան ու ամուսիններու փոխագարձ գուրգուրանքին մէջ. ու տան մը խաղաղ բուրաստանին մէջ ծլող ու աճող մանուկը կենագանի շփման մէջ է միշտ այդ հոգեկան իրականութիւններու հետ և կ'աշխատի ամէն օր իրագործել զանոնք:

Կան նաև գպրոցական հոգեկան իրականութիւններ, զոր օրինակ, գպրոցական կեանք, կարգապահութիւն, օրէնքի ոգին, հեղինակութիւն: Այս ոգեկան իրողութիւնները մարմին առած են գպրոցին մէջ, տեսչի անձին, ուսուցչական կազմին և գպրոցական կանոնին մէջ. տղան ամէն օր այս ոգեկան իրականութիւններուն փորձառութիւնը պիտի ունենայ անոնց միջոցաւ:

Սրգարե, կան նաև, ազգային ոգեկան իրականութիւններ, ինչպէս՝ ազգի մը միութեան ու հանձարի ոգին, որոնք կ'արտայայտուին իր զաւակներուն ստեղծագործութիւններուն և իր պատմութեան մեծեղելութիւններուն միջոցաւ. ու ո և է ազգի մը զաւակը ամէն օր այդ եղելութիւններուն ու գործերուն ճանաչումով կը բացուի իր ազգի հանձարին և ոգիին:

Սրդ, եթէ այսպէս է ամբողջ բնութեան մէջ, ուր հոգեկանը արտայայտութիւն կը գտնէ նիւրականին

մէջ, և որ նիւթականին մէջէն կրնանք բարձրանալ հոգեկանի ըմբռնման, գերազանցապէս այսպիսի ընթացք մը պիտի գտնենք նաև կրօնական կեանքի մէջ, ուր խնդիր է ոչ թէ բնական-հոգեկանին, այլ գերբնական-հոգեկանին ինտ յարաբերութեան մտնելը, այսինքն՝ հոգեորին. և եթէ խորհրդանշաններ անհրաժեշտ են բացատրելու բնական-հոգեկանը, գերբնական-հոգեկանն ալ բացատրուելու համար պէտք ունի խորհրդանշաններու որոնք Եկեղեցւոյ Խորհուրդներն են:

Ահա այսպիսի կապեր գոյութիւն ունին մեր և Աստուծոյ, այսինքն՝ հոգեկան բարձրագոյն իրականութեան միջև. ու մեծագոյն կապը կամ միջոցը Քըրիստոսն է, որ թէ՛ իր մարմինը և թէ՛ իր հոգին գործածեց արտայատելու աստուածայինը, հիմնեց Եկեղեցին, որ ուրիշ բան չէ եթէ ոչ իր մարմին ու հոգիին երկարագումը տեսանելի ընկերութեան մը մէջ, ուր հոգեկան կեանքը կը կռթնի զգալի իրականութիւններու վրայ և զանոնք կը գործածէ բարձրանալու համար Աստուծոյ: Այդ զգալի իրականութիւնները Խորհուրդներն են Եկեղեցւոյ, Մկրտութիւն, Դրոշմ, Ապաշխարութիւն, Հաղորդութիւն, Զեռանագրութիւն, Ամուսնութիւն և Կարգ Հիւանդաց:

Ո և է Խորհուրդ կատարելու համար անհրաժեշտ երեք տարրեր, նիւթ, ձեւ և պատօնեալ:

Նիւթը՝ Խորհուրդներու միջոցին գործածուած արտաքին, զգալի, շօշափելի և տեսանելի առարկան է — օրինակ, Մկրտութեան ատեն՝ ջուրը, Դրոշմի ատեն՝ միւռոնը, Ա. Հաղորդութեան ատեն՝ հացն ու

գինին — որ շնորհքի նշան և խողովակ ըլլալու համար Քրիստոսէ հաստատուած է գործողութեան մը առթիւ : Նիւթը ինքնին ո եւ է գերբնական զօրութիւն չունի . ամէն ինչ կախում ունի Քրիստոսի կամքէն . եւ Ան կընայ տնօրինել ո եւ է բան որ միջոց ըլլայ շնորհքի տըւչութեան :

Ձեւը՝ Խորհուրդի կատարման ընթացքին արտասանուած աղօթքներն ու բանաձեւերն են , — օրինակ , Մկրտութեան ատեն՝ մկրտիչ քահանան կ'ըսէ «Ծառաս կը մկրտուի յանուն Հօր և Որդւոյ և Ս . Հոգւոյն» , ՚իրոշմի ատեն՝ մկրտուածին զգայարանքները կը գըրուչմէ ըսելով՝ «Կնիքս՝ յանուն Յիսուսի Քրիստոսի թող լուսաւորէ քու աչքերդ», ևալն . «Արբութեամբ օծէ քու ականջներդ՝ աստուածային պատուէրները լսելու համար» , Ս . Հազորդութեան ատեն՝ «Առէք կերէք այս է իմ մարմինը» , Ապաշխարութեան ատեն՝ «Քահանայական կարգովս կ'արձակեմ զքեղ մեղքիդ բոլոր կապերէն» ևալն — :

Աղօթքի ու արտասանուած բանաձեւերու միջոցաւ , ոգեկոչում կ'ըլլայ Ս . Հոգիին :

Նիւթ ու ձեւ , Խորհուրդին երկու էական մասերն են , իրեւ հոգեւոր կեանքի կամ լինելուքեան երկու յաջորդական երեսները :

Ու պատօնեան՝ ձեռնադրեալ և օծեալ այն անձը որ Խորհուրդներուն նիւթն ու ձեւը գործածելով կը կատարէ բուն Խորհուրդը , որովհետեւ պաշտօնեան , Եկեղեցւոյ քահանան՝ «հազարապետն է , մատակարարը աստուածային խորհուրդներուն» : Խորհուրդի կատարման մէջ բուն խորհրդակատարը Քրիստոսն է , բայց

Անոր պաշտօնը փոխանորդաբար կը կատարէ քահաւ նան։ Ամեն խորհուրդ Ասուծոյ նուիրում մըն է. ու Քրիստոս անձամբ հաւատացեալը կը նուիրէ Աստուծոյ, և Աստուած այդ նուիրումը ստանալով և ընդունելով, հաւատացեալի պէտքերուն համաձայն կուտայ յարմար չնորհներ։

Եօթ Խորհուրդներէն՝ Մկրտութիւնն ու Ապաշխարութիւնը սրբացնող չնորհք կը բերեն և կը կոչուին մահուան կամ մեռելոց խորհուրդներ, այսինքն՝ անոնք հոգեորապէս մեռածներուն՝ հոգեոր կեանք կուտան. իսկ մնացած միւս հինգ Խորհուրդները՝ կենդանութեան կամ կենդանեաց խորհուրդ կը կոչուին, որովհետև անոնց ենթարկուողները հոգեորապէս առողջ վիճակի մը մէջ կ'ըլլան։

Ամէն խորհուրդ հարկաւորաբար անհրաժեշտ չէ քոլորին. կան սակայն խորհուրդներ որոնք նրամայական պարտէեր են բոլոր քրիստոնեաներու համար անխըստիր. չենք կրնար քրիստոնեայ ըլլալ և ապրիւ քրիստոնէական կենցաղավարութեամբ ու չկատարել զանոնք. Մկրտութիւն, Դրոշմ, Ապաշխարութիւններ են, ամէն քրիստոնեայ անհատ, հարկաւորաբար պէտք է ենթարկուի անոնց։ Իսկ Զեռնադրութիւն և Ամուսնութիւն՝ կամաւոր խորհուրդներ են, և կարգ հիւանդացը մեր Եկեղեցիի ըմբռնումով՝ պատահական։

Եօթը Խորհուրդներէն Մկրտութիւնը մեկ է. այսինքն մարդ միայն մէկ անդամ կը մկրտուի, անդամ գառնալով քրիստոնէական մեծ ընտանիքին՝ որ է Եկեղեցին. Մկրտութիւնը հետեւաբար անկրկնելի է. նոյն պէս Դրոշմը։ Ապաշխարութիւն և Հաղորդութիւն միշտ

կրկնելի են . Ամուսնութիւնը անկրկնելի է . կը կրկնուի սակայն երբ ամուսիններէն մին կամ միւսը մեռնի . Զեռնադրութիւնն ալ որ կամաւոր Խորհուրդ մընէ , և անկրկնելի . իսկ Հիւանդաց կարգը՝ որ միայն հիւանդներու համար կը կատարուի , կրկնելի է :

Խորհուրդները՝ իբրև խողովակ և միջոց աստուածային չնորհներու , մասնաւոր պատրաստութիւն և մտադրութիւն կը պահանջեն ենթարկուող անձէն , արդիւնաւոր և արգասաւոր ըլլալու համար : Այսինքն , որպէսզի Խորհուրդը իր նպատակին ծառայէ , ենթակայէն կը պահանջուին կարգ մը պայմաններ .

1 — Յարմարութիւն — ան՝ որուն համար Խորհուրդը կը կատարուի պէտք է մտաւոր , հոգեոր , և ֆիզիքական յարմարութիւն ունենայ , կարենալ իրագործելու համար Խորհուրդին արգիւնքը :

2 — Հասունութիւն — և որպէսզի մէկը կարենայ վաւերաբար ընդունիլ Խորհուրդը , կը պահանջուի անկէ որ մարդկային զիճակի մէջ ըլլայ , այսինքն՝ ունենայ մտքի , հոգիի հասունութիւն . բացառութիւն է միայն Մկրտութիւնը , որ մուտքի խորհուրդ է : Եկեղեցին կանուխէն փոքրերն ալ իրաւունքով ենթարկած է Խորհուրդներու՝ անոնց ծնողքներուն կամ կնքահայրերուն հաւատքին վրայ :

3 — Դիտաւորութիւն և կամք — ենթակային կամքը անհրաժեշտ է վաւերական և օրինաւոր Խորհուրդի ընդունելութեան համար . շատ անգամ , Խորհուրդի ենթարկուող մը իր կամքով կը խափանէ Խորհուրդին արդիւնքը . ուստի ենթակային կամքը անհրաժեշտ է չնորհքի ստացման և արգասաւորութեան համար :

Արդարեւ, ու և է Խորհուրդի ընդունելութեան հաւմար անհրաժեշտ է լրացումը ներքին և արտաքին բոլոր այն պայմաններուն, որը կը պահանջեն Խորհուրդին բնութիւնն ու էութիւնը:

Ամէն Խորհուրդ, ինչպէս ըսուեցաւ վերեւ, Աստուծոյ նուիրում մըն է որ իր հետ կը բերէ բարի արդիւնքներ. ու անոնք որ հաւատքով և երկիւղածութեամբ կ'ենթարկուին անոնց, անոնց հոգիներուն վըրայ կը դրոշմուի որոշ օգեկան նշան մը որ քրիստոնական նկարագիր կը կոչուի. այդ նկարագիրը կ'աճեցնէ հաւատքը, կը սրբացնէ հոգին ու զայն կը պատշաստէ երկինքին և Աստուծոյ համար: Ամէն ոք կ'երթայ Աստուծոյ, ամէն հոգի կը հպի Աստուծոյ յաջորդական հպումներով, Խորհուրդներու միջոցաւ, կեանքի բոլոր երեսներուն ընդմէջէն:

Ու այս երկրի վրայ, Խորհուրդներու միջոցաւ զանազան քրիստոնէական համայնքներ, երկիրներ, ազգեր, ժողովուրդներ, իրարու կը միանան, ու կը կազմեն համամարդկային մեծ միութիւն մը, մեծ ամբողջը, որ Քրիստոնէական եկեղեցին է: Եկեղեցւոյ Խորհուրդները այդ անտեսանելի միութեան խորհրդաւոր կապերը կ'ըլլան, հոգիներն, ըմբռնումներն, երկիրներն ու հոգեբանութիւններն իրարու կամրջող զանազան ժողովուրդներու: Քրիստոնէական եկեղեց յին՝ իրեւ կրօնական յեղաշրջող շարժում մը, իր անհատական և ընկերային նկարագրով, Խորհուրդներու միջոցաւ իրականացուց Աստուծոյ տիեզերական հայրութեան և մարդոց համամարդկային եղբայրութեան համբուրելի գաղափարները:

Ու իմաստով սա տողերուն . — թէ՝ Հայ քրիստոնեան այս բառերու լոյսին ու գաղափարներու ընդմէջէն տեսնէ Խորհուրդներու անգնահատելի արժէքները, մեր կրօնական, ազգային, ընտանեկան, գլուքոցական և անհատական կեանքէն ներս :




---

38+

ՊՐԵ  
1999

ԳԱԱ Քիմիարար գիտ. գրադ.



FL0339404

~~1~~  
[1n.]



---

ԳԻՒՆ՝ ՄԻԿԱ ՊՈՅ. ԳՈՀԵՆԵՈՒ

---